

ԱՇՈՒՆ Է

Առուն է, սրգաս, սրխուր՝ բայց խաղաղ,
 Լեռներուն վրայ, դաւսերուն վեհեւ,
 Լուռ կը թրթրուան կաթնաթոյր ձեւեր,
 Բընութեան ոգին կը մազըլցի վեր,
 Ժամանակներու սանկուիտէն արծաթ:

Առուն է, սրկաս,
 Մոխիրն է իջեր մազերուս վրայ
 Այսֆան վաղահաս,
 Ամէն ինչ սուս է, ամէն ինչ երագ,
 Դեռ միևնչեւ երէկ այնքան կենդանի
 Եւ այնքան իրաւ:

Թըռչուն մը անդին կ'երգէ սրխրաձայն,
 Խորն իր աչերուն կարօքը գարնան,
 Ծառերէն օսկի տերեւներ կ'իյնան,
 Հոգիներուն մէջ թախիծ մ'անտոռո
 Թեւն իր կը բանայ, հոգերով վալուտան:

Կը մարին սակաւ լոյսն ու քաղցրութիւն,
 Մարդոց սիրտերուն,
 Բուրմունքը հոգին բանձը է ու կրծու,
 Կաթիլներուն սակ անձրեւին աւնան,
 Վերջալոյսն հեռո՞ւն,
 Լեռներուն վրայ կը բացուի խաղաղ,
 Նըման ցեցակեր ուսայնին մեհախ:

Գարնան հետ անցան կըրակներս ամէն,
 Երգերս ուրախ,
 Խըմուած է ոսկի գինին քաղցրաթոյր,
 Բիւրեղներուն խոր կը մընայ մըրուր,
 Երազներս ամէն թրուան ու գացին
 Լեռներէն անդին,
 Նըսած կը նայիմ, անտարբեր, զրժգոյն,
 Գոցուող դուռներուն:

ԵՂԻՎ ԱՐԳ